

տարի զարմանալի կերպով կը բազմանան . օրինակի համար՝ 1750^{ին} բոլոր բնակիչներուն թիւն է եղեր 23,546 . իսկ 1801^{ին} 83,769 եղեր է . 1811^{ին} 110,460 . ետքը 1826^{ին} 160,000 . հիմա 185,000^{էն} աւելի է կ'ըսեն :

Այս անուանի քաղաքը 560^{ին} շիներ է կ'ըսեն սուրբն Առնդոս՝ իրեւ լոկ եպիսկոպոսարան մը . 1172^{ին} այնչափ մեծցեր է որ Ակովտիայի Պառլիկլմոս թագաւորը աւան գրաւ անունը, և անկե ետքը քանի գնաց մեծցաւ ու Եւրոպայի մեծամեծ քաղաքներէն մէկն եղաւ ,

Կլէսկոյի քովկերը առատ հանք կայ ածխաքարի ու երկըթի :

Տ' ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ԱՅԼ և այլ անհարար էերակութներու վրայ :

Այսէն զատ կերակուրի համար աւելի գործածական ու մննդարար նիւթերը ասոնք են . մէկ քանի կենդանեաց ան գործարանները որ բուն միս չեն, ինչպէս է հաւկիթը, քանի մը կենդանեաց կաթը, ու անկեց առաջ եկած բարիքը, զոր օրինակ կարագը, պանիրը որ ամէն բանի մէջ կը գործածուին :

Այսէն վերջը կենդանեաց լերդը, երիկամունքը, փայծաղը, փորոտիքն ու արիւնն՝ ալ շատ կ'ուտուի :

Ա Առիւն ուտելու դէշ սովորութիւնը բարեբագր մեր ազգին մէջ չկայ, բայց Եւրոպացոց մէջ սովորական բան է . ասոնք որպէս զի կարենան ժողվել կենդանեաց արիւնը, շատ անդամ սաստիկ անդութեամբ կը սպաննեն զանոնք . այսինքն անոնց վիզը բոլորովին չեն կտրեր, հապաքիչ մը կտրելով ոռաքէն կը կախեն որ կամաց կամաց արիւնը փաղէ, ու վերջը պղտի ամաններու մէջ դնելով կը թանձրացըննեն ու այնպէս կը ծախեն : Եւ որովհեան ուրիշ կերակուր շննելու չփար, անոր համար կը տապկին, բայց միշտ ծանր կ'ըլլայ ու գժուարամարս :

Պղտի կենդանեաց, որսերու և թրունոց լերդը խիստ լաւ է, իսկ եզանը սաստիկ պինտ է . ոչխարին թէ լերդը և թէ ըզեղը խիստ շատ որդունի մէջը . խոզու և հորթու լերդը թէ որ աղէկ եփուին առանց պնտացնելու՝ ախորժահամկերակուր կ'ըլլան . ընտանի թռչնոց լերդը շատ յարգի է, մանաւանդ գիրցուցածներունը . և աս բանիս համար մութ տեղ կը դնեն թռչունները, երբեմն ալխաւարը սաստկացընելու համար խեղջ թռչնոց աչքը կը հանեն, որ չափէն աւելի գիրնան, ու իրենց լերդը խոշորնայ . բայց ասիկայ մեծ անդութիւն է, և մարդկութենէ դուրս բան, որ մարդ իր որկրամոլութիւնը յագեցընելու համար՝ ուրիշ անմեղ արարածները չարչարէ, և զիրենք զրկէ ան զգայարանքէն որ իրենց մէկ հատիկ միսիթարութիւնն է :

Այս կերպով մեծցուցած թռչնոց լերդը սաստիկ եղոտ կ'ըլլայ, բայց միանգամայն անկէ շինուած կերակուրները գժուարամարս կ'ըլլան . աւելի աղէկ ու գիրամարս է կասկարայի վրայ եփուածը, կամ շամփուրով խորովածը, բայց պէտք է համեմներովխառնել :

Այսպրաբար կենդանեաց երիկամունքներուն մէջ միայն ոչխարինն ու հորթինը կ'ուտուի . վասն զի միայն ասոնց համը աւելի լաւ է . բայց ոչխարինն ալ այնչափ լաւ ըըլլալուն համար՝ շատ գործածութիւնը աղէկ չէ, և իրեն վնասակար համը կոտրելու համար աղէկ կ'ըլլայ զօրաւոր գիրնի մէջ դնել և կամ սաստիկ կրակի ցուցնել, որպէս զի ան գէշ հոտն ու համը երթայ : Ինդհանրապէս անկերակուրները, որոնց գլխաւոր մասը կամ լերդ և կամ երիկամունք է, աւելի գժուարամարս են քան թէ հասարակ միսիթունը : Այստուի նաև հորթին՝ գաւնուկին և ուրիշ քանի մը կենդանեաց փայծաղն ու թոքը, բայց ընդհանրապէս անհամ ու քիչ սննդարար են, և համեմներով պէտք

Ե բարեխառնել :

Փորոտիքը ի՞նչ և իցէ կերպով ալ կերակուր շինուի՝ միշտ գժուարամարս կ'ըլլայ, և սաստիկ պարարտ . աւելի գեղացւոց կը յարմարի, քաղաքացւոց մէջէն ալ սաստիկ աշխատութիւն ունեցողներուն :

Իսոնց վրայ համառօտ տեղեկութիւն մը ուզեցինք տալ, որովհետեւ հասարակ մսին և ուրիշ բաներուն վրայ խօսելէն վերծը՝ բնական կարգը ասոնց եկաւ . բայց աս յայտնի է որ մէկը աս բաներով միայն չկրնար շարժիլ, հապա միշտ պիտի նայի իրեն աշխատութեան տեսակը, իրեն առողջութիւնը և ստամոքսին ամրութիւնը : Խշբեմն ալ օդը կամ եղանակը շատ տարբերութիւն կ'ընեն . ինչպէս ամառը աս տեսակ ծանր բաներ ուտելը շատ աւելի վնասակար է քան թէ ձմեռը . իսկ օդի կողմանէ աս տարբերութիւնս կայ որ տեղ տեղ թէ որ մէկը աս տեսակ բաներ ուտե՛ կը վնասուի, ու տեղ տեղ ալ աս տեսակ բաները այնչափ չեն վնասեր . ուստի այսպիսի նիւթի մէջ թէ որ ոմանց փորձառութեանը դէմելլէ մեր ըսածը, պէտք չէ զարմանան, յիշելով վերի այլեայլ պատճառները :

Հ . Հ . Թ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

ՏԵՍԱԿ ՊԵՍԱԿ ՎԵՐԻՆՆԵՐ ՉԻՆԵԼՌ ԷԵՐՊԸ :

Ի՞ն այլեայլ խէժերէ բաղադրած ծեփը որ շատ նիւթերու վրայ կուտան, ինչպէս տան կարասիներու, կառքերու, գաւաթներու, տուփերու¹, ափաէներու² և ուրիշ անհամար բաներու, որպէս զի անոնց աւելի փայլունութի մը տան, կ'ըսուի վերնիչ³, հիմակուան ատենս թէ շինելուն՝ կերպը և թէ փորձածելուն ե-

զանակը վերջի կատարելութիւն հասած է : Անեներն ու Շափոնները շատոնց գիտէին աս օգտակար արհետութը, բայց Ի՞նդիացիք զանոնք անցուցին՝ թէ գոյներուն աղուորութեամբը և թէ ան վերնիչոտած ամաններուն վրայի աղուոր քաշուածքներովը:

Ո երնիչի համար փորձածուածիէժերը անօթներուն վրայ անանկ բարակ մուր մը կը կապեն որ կարծես թէ ան ամանները ապակէ շինուածեն : Ի՞ս պայծառութենէն զատ վերնիչով ամանները աւելի դիմացկուն կ'ըլլան . բայց աս ամրութիւնն ալ խէժերու աղէկութենէն կը կախուի : Խէժը ան կարծր նիւթերէն է որ քանի որ իրենց բնական վիճակին մէջն են ամենեւին չեն կրնար վերնիչի տեղ փորձածուիլ : Ուստի նախ պէտք է ասոնք հեղուկ դարձընել . աս բանս ընելն ալ շատ դիւրին է, որովհետեւ աս խէժերը եղերու ու գինիի ոդիքի հետ խառնուելով կը լուծուին . անոր համար աղէկ վերնիչի շինելը խէժերուն ընտրութեանն ու բաղադրութեանը վրայ է :

Եղի մէջ լուծած խէժը իւղային վէրնիչ կ'ըսուի . իսկ գինիի ոդիքի (այսնքն ալքոոլի) մէջ լուծածը ոդիքուր վէրնիչ կ'ըսուի . բայց երբոր ցնդական եղի՝ մէջ լուծես, ան ատեն վերնիչդիւղային ըսուիր, հապա ցնդական վէրնիչ կ'ըսուի : Ոսկորաթար եղոս վերնիչներու մէջ բեկէնի եղ՝ կը խառնեն, որպէս զի աղէկ չորնան : — Խըթոր լուծած խէժը գինիի ոդիքի կամ ցնդական եղի մէջ դնես, մթնոլորտին աղդեցութեամբը ոդիքը կամ եղը կը ցնդի ու միայն խէժը կը մնայ առջինին պէս փայլուն ու կարծը : Ի՞նո՞ր համար նիւթի մը վրայ որչափ բարակ քսես վերնիչը, այնչափ շուտով եղը կը ցնդի ու մէկէն կը չորնայ : Ոգիաւոր վերնիչները աւելի շուտով կը չոր-

1 Ցնդական էղ կ'ըսուին անոնք որ թորանոցով այլեայլ ծաղկներէ ու բոյսերէ կը հանեն, որ սաստիկ հեղուկ են ու քիչ տաքութեամբ մը կը ցնդին :

2 Թիրէ մէնլին էաւուը :